



ՄԲՈՒՆՍՏՁԳՆԱԿԱՆ

ՅՆՅՆՍԱԿԱՆ

ԳՐՈՐԵՆ ՍԵՄԵՐՈՒԹԻՔ ՀԻՌՆԳՈՐԹԱՆՑ



Գործերի հիմնդրութեան մը պատճառները միեւնոյն տեսակ են, այսպէս ժամատահոտութիւն օդոյ, ապակեանեալ մարդկային նիւթեր, բացօթեան թողած անասնոց փոխալ դին, յոռի ջուր, սաստիկ փոփոխութիւն բարեխառնութեան, եւն։ Այսպիսի Տիւնդուութեան մ'որիշին մշնիւն (գլխերուն) կը նպաստեն աղտոտութիւն, անՏողութիւն Տիւնդին գործածած իրաց եւ անօթոց գործածութեան մէջ, խիտ առ խիտ բնակութիւն, Տիւնդին խցին ապականեալ օդը ծծել, Տիւնդին օգնելու ժամանակ ձեռաց մորթին վէրք մ'առնուլ, եւն։

Պաղ դուռ կամ օրէմբոյք Մերէ, որ ինչ ինչ ճանխային տեղեր շատ սաստիկ կ'ըլլայ, բուժելու Տամար պէտք է մեծանոց ժուժկալ լուսլ կերակրէ. տաք ջուր խմել առատութեամբ, զոր աւելի դիրուա խմցնելու Տամար կրնայ մէջք քիչ մը թէլ, շաքար եւ թթու խառնուիլ։ Այսպիսի գոլը կը դադրի անմիջապէս, եթէ Տիւնդը պաղութեան սկսելու ատեն խմէ՝ դգալ մը մանրուած եւ չոր տապկուած քարալ՝ կէս գաւաթ տաք ջրոյ մէջ խառնած։ Իսկ իրք տենդի տապը կը սաստկանայ՝ պէտք է միայն ջուրու ըմպելի խմել, եւ շատ պէտք չէ ծածկուիլ։ Վասն զի այս խմելուն նպաստակը չէ քրտնիլ այլ փայծաղը նուազեցնելու. ուստի նաեւ ջերմէ ազատ օրը պէտք է շարունակել։ Բժիշկները փայծաղը նուազեցնելու Տամար ծծմբաթթու

բնարինայ (chinin) կը գործածեն։ Քրտնիքն այնչէն ետըր պէտք է տաք ձերմկեղէն Տագըրնէլ Տիւնդին, եւ թիւթեւ մտնդ տալ Առողջանալէն վերջն ալ պէտք է շատ զգուշութիւն ընել կրակալոյ եւ ջուրու առնելէն, որպէս զի ջերմը չկրկնուի, որուն շատ կ'օգնէ ատուան եւ կրիկուան մշուշային եւ խմուա օդը ծծել, Ուստի այսպիսի ժամանակ անէն ելլելէն յառաջ՝ պէտք է ստամբքը տաքցնող բան մ'առնուլ, այսպէս՝ տաք գինի, թէլ, խաՏուէ, ճապուռի (վայրի շաման = Carum carvi) ապուր, քիչ մ'օղի եւն. ընդՏանրապէս անօթի փորով պէտք չէ դուրս ելլել։ Կաեւ ջուր պէտք չէ խմել առանց գինի, քիչ մը շաքարօղի (rum), օղի եւ շաքար խառնելու եւ ջուրու առնելէն զբուշանելու։

Երբ կ'օրէք լերիքի, պէտք է անմաքուր եւ բիրտ օդէն, խօտելէն եւ պաղ բան խմելէն զգուշանալ։ Կրկնօրդին այս մարմաջնելուն իրքեւ դեղ կրնայ գաղը կպուռն ըմպելիներ խմուիլ, ինչպէս նշակաթ եւն. բայց նաեւ անսիւի Տաւիթի մը վանաշաքարով (նէղիթ վիտի) փրփրացնել եւ այնպէս դգալ դգալ առնուլ։ Կաեւ պաղելեղով խառնած տաք ջրոյ շոգին կ'օգնէ։ Կրկնօրդին այս ախտը կը բրգուեն Տանմաներ, օգնելոց բաներ, նոյնպէս Տաստոտուն, չոր եւ կարծր բան ուտել, այսպէս նաեւ Տաց, եւն։

Հարբեմի սովորաբար հուր կը յաջորդէ. ասոր առջեւն առնելու Տամար քնանալէն յառաջ՝ պէտք է տաք լիմնի օշարակ խմել, եւ օրուան մէջ շատ անգամ մէկ լիտր եռացած ջրոյ մէջ քանի մը կաթիլ բուեկնի իւղ կաթեցնել, եւ անոր շոգին Տոտոտել, կամ տաք աղաբուր քթով ներք քաշել։

Տնդագրու (grippe) կուտածն է սաստիկ տենդային Տարբուս մը, որուն եթէ անՏողութեամբ զգուշութիւն չըլլուի անմաքուր եւ պաղ օդոյ մէջ կենալով, րեւալան հուր յառաջ կը բերէ կամ շատ սաստիկ լճքի Տիւնդութիւններ։ Անոր Տամար շատ լաւ է Տաւառաբաշաի ջերմութեան մէջ անկողին մնալ եւ դուրս չելուիլ, մինչեւ որ Տաղն անցի։ Որպէս զի տալք տենդագրու, նշխարապ (փողի բորբոքում), փողղացաւութիւն, սաստիկ Տալ եււայն չուենալու, պէտք է կերներ շատ տաք խցի օդէն եւ տաք նալէն վերջը ջուրու առնելէն զգուշացնել։

Ով որ շատ անգամ նկուրտ (կրկնօրդայի կրկնօրդում) կ'ունենայ, պէտք է առողջ եղած ժամանակ իւր խուշափողն օրըստօրէ պաղ ջրով լուարով եւ պաղ պահելով բորտացնել, շատ անգամ ջուրու ջուր առնուլ բերանն եւ ձմեռն

դուրս երթալէն յառաջ ցուրտ ըլլալ խմել: Երբ իրիկունը կը սկսի կոկորդը ցախի, պէտք է ցուրտ ջրով լծաց պատանը կապել, եւ անոր վրայ չոր լամբ պատել, ստով շատ անգամ կ'անջնին:

**Փորագոտութեան (eroup)** եւ **կեղծաձուլութեան (diphtheritis)** շուտով պէտք է դարման տանիլ. բայց այս դեպքին մէջ լաւագոյնն է սորվիլ լծելնէ կ'ընէ բժիշկ մը: Փորագոտութեան նշան է սրտգական ձայնով չոր հազ՝ վտանգաւ խղճուէլու. կոկորդին ցաւիքն երբ արտաբերու շարափուի, եւ բորբոքով որկորագլխոյ: Այս պարագայիս դեռ բժիշկ չեկած՝ կրնայ տաք իւր արտաբերուս եւ ներքուս գործածուիլ, եւ դաւած մը տաք շարափաջոյ մէջ դանակի ծայրով ոսկերորակ դնել, եւ քառորդ մէյ մը խահուէի դգալ մը խմցընել: Կսեւ թանթրուեանց ծաղիկներէ պարաստուած քացայտախառն թէկի մէջ լծաթանխելու է սպունգ մը եւ հիւանդին քթին տակ բռնելու է:

**Կեղծաձուլութեան նշանն է մուծ կարմրացած եւ ուռած քմաց լծաղանթին վրայ գորշապիտակ արեան պղպշակ, որուն հետ կ'ընկերանան տեղի, ծանրութիւն անգամոց, գլխացաւ եւ սրտի խառնուր:** Այս նշաններն երեւցած ատեն՝ պէտք է պաղ պատանը, (եթէ կարելի է նաեւ սառուցով) դնել վզին, եւ եթէ գլխացաւ ունի՝ գլխոյն, կոկորդն որուել (ողողել) ուռնելութի (Salicyl) կոկորդաջովով, կամ գէթ ուռնելութի խառնուած ջրոյ շոփ շնչել, մինչեւ որ բժիշկ գայ: Եթէ փողացաւութեան կամ կեղծաձուլութեան նշանն ետքն որկորագլխոյ վրայ ձերմակ բծեր երեւան՝ պէտք է գլխոյ քացայտով խառնուած կաղամախուց թէկ (Käsepappel-Thee) բերան առնով շատ անգամ:

Պէտք է զգուշանալ որ առողջ տղաք սոսոյի հոշ ունեցող տղաց հետ յարաբերութիւն չունենան: Այսպիսի հազէ աղան պահելու համար՝ պէտք է տաք խցի մէջ պահել եւ նաեւ անկողնոյ մէջ՝ երբ ջերմ ունենայ: Երբ այսպիսի սխառ մ'ունենայ տղան՝ պէտք է դէպ ի առջեւ ծռած կենալ, տաք լամբեր դնել կուրծքը, եւ ջրոյ շոգուով մեղմել զայն: Երբ շատ խիստ է այս հազը՝ լաւագոյն միջոցն է օգափոխութիւն: Անուզը զորաւոր ըլլալու է, օրն երիզ անգամ տալու է գլխուարայար խողոված միս, հին եւ լաւ գինի, պարցամատ, եւն:

**Թոտիկութեան** պէտք են բիրտ եւ ծխախոտի ծխով լեցուած չոր օդէն, փշոճեւ եւ բարխառնութեան աստիկ փոփոխութեանն զգուշանալ: Չմեռն ըստ կարի խոցը մնալու է, եւ խցին

օդը փոփոխելով, վառած վառարանով, ջերմ ջրոյ շոգուով, խցին մէջ տերեւախիտ անկեր դնելով մնալու է որ խցին օդը մեղմ, մաքուր, լծաց պահուի. իսկ անուռն ստիտերու ծռուերու անտառի մէջ շատ կենալու է, վասն զի ստոց հշոյգին հոտն օգտակար է թոքի: Պէտք է զգուշանալ ոտքն ու կուսակը մնեցընելէ, եւ վարժելու են խորին, հզանարտ եւ զօրաւոր շունչ առնելու, եւ զգուշանալու են այն բանէն՝ որ իրենց սրտի բարբախտով, ջերմութիւն կամ անհանգստութիւն կը պատճառէ, որով շատ արիւն կը հոսի թոքերուն մէջ: Այնու փոխ թոքախտաւորք պէտք են անկողնոյ մէջ հանգարտ կենալ, ցուրտ ջրով խմել եւ դգալով եփելու աղ առնուլ: Ոտքերն ստնոյով ըրած ատեն՝ կուրծքը պաղ ջրով լուալու է: Քիչ ուտելու են, բայց օրուան մէջ շատ անգամ խմելու են նշակաթ կտաստի բուսաջովով եւ շարքով, կամ այժու կամ կամ շունկ ջրով եւ մեղրով խառնուած:

Եթէ դնէ ուղեւ վազէ, ցուրտ ջրով խմելու է եւ երեսը լուալու, կամ ջրոյ մէջ քացախ լեցընելով վեր քաշելու, ծածրակին վրայ ցուրտ ջրով լծաց լամբ դնելու է եւն:

**Տօրիտոլիկութեան** կարմրակ, ծաղիկ, կարմրակ (Scharlach) եւ նմանը պատանեկութեան ժամանակի հիւանդութիւնք են գլխաւորաբար: Պէտք են այս հիւանդներն զով բարխառնութեան մէջ մնալ (բայց օդոյ հոտանքն արգելիլու է). պաղ ըմպելիքներ խմեն, եւ մեղմ անունգ առնուն: Երբ տեղգտաւոր տեղի տայ՝ պէտք է տաքութիւնը յաւելուլ: Օգտակար է նաեւ կարմրախոտի, ծաղիկի եւ այլ նմանեաց համար՝ մորթն օրն երկու անգամ պայարին սկիզբէն սկսեալ շիւղ շաղուած եւ լծարմ ձարգով. բայց այս գործողութիւնը շատ ընելու է, եւ շիւղած մասը տաք լամբով ծածկելու է, եւ այն՝ երբ խցին ջերմութիւնը 14° աստիճանէն վար չէ: Այսպէս կրնայ ըլլալ՝ մինչեւ որ թեփն անջնի, որով հիւանդութեան ժամանակը կը նուազի, մորթը կը զօրանայ եւ ստարափոխիկ հիւանդը կը նուազին: Թեփը մաքրած ժամանակ ջերմութիւնը պէտք է հասասար մնալ, վասն զի պաղելով կրնայ ջրգորութիւն յառաջ գալ: Այս հիւանդութեանց (մանաւանդ ծաղիկ) ակտիւ ժամանակ եւ կամ դեռ հիւանդալով պէտք չէ կարգալով յոգնեցընել աչքը, վասն զի կրնայ կարճատեւութիւն յառաջ գալ: Պատուաստը բուն ծաղկախոտէն կը պահէ, բայց պէտք չէ առաջին տարին պատուաստել: Կուտ ծաղկախոտ կըռուածը նաեւ պատուաստանը կրնայ ունե-

նայլ, բայց թեթեւ կ'ըլլայ եւ 7 օրուան մէջ կ'անցնի, մինչ բուն ծաղիկը շատ անգամ մասնացուէ։ Միայն թարախաշատ ծաղիկ պտերը սպի կը թողուն եթէ քերուի, ուստի բժիշկը երեսին վնայ եղած պտերը կը բանայ զգուշութեամբ, մէջնոր փափուկ եւ բարակ լաթով կը քամէ, եւ մորթը կողով եւ իւղով կը փափկացնէ ու կը մաքրէ։

Թանձր կը ծագի թէ շատ եւ վատառողջ անունը առնելէն եւ նաեւ բարոյական գրգռութենէն, եւ թէ մանաւանդ սուրի եւ փորի ցուրտ առնելէն, այսպէս ե՛ն՛ պղծ ունիւտայ, թաց հոլովափ, բոկոտն գնայ անձրեւի եւ պաղովեան ժամանակ, գիշերը բացուիլ, եւն։ Թանձր ունեցողին գլխաւոր գործքն ըլլալու է՝ տաքնալ ներքուստ եւ արտաքուստ. կրնայ թաց եւ տաք լաթ կապել ստամոքսին, անանխոյ տաք թէյ խմել, եւ իրրեւ անունդ՝ բրինձի, գարւոյ եւ վարսակի խիւս, ճապուռի ապուր գինւոյ քացախով եռացած, իրրեւ ըմպելի՛ կտաւատի քամուք առնուլ. եւ երբ ապաքինի՛ գիւրամարտ բայց սննդաշատ կերակրով պակասը լեցընել։ Չմեռն եթէ պատահի թանձր՝ լաւ է սուռեկէ (flanelle) կանաչ թնել։

Թանձրի խիտ տեսակն է Ռանէկի՛ (Rahr) կոչուածը, որ վատառողջ օրէ, իսկ պտուղ առնելէն եւ նման իրերէ յառաջ կու գայ շատ անգամ իրրեւ համահարկ անտ մը, եւ է բարբոքաւոր թանձր, որուն հետ կ'ըլլան խոցոտն եւ սրբանախիթք եւն։ Սոր դարմանն ալ թանձրի հետ նոյն է. բայց վրանգաւոր հիւանդութիւն ըլլալով՝ պէտք է ճշդիւ բժշկին խորտին հետեւիլ։

Մոլայտը (choléra) թանձրէն կը տարբերանոյ՝ որ սարսկընկեքանս փխթիլ, պղտոր ու գորշագոյն հիւթոյ մը հոտում, դարձեալ՝ մորթը պաղ եւ չոր կ'ըլլայ, երակի զարկը տկար, ծարաւ սաստիկ, կոկորդը կը կրկնի, եւ ոտքերը կը կարկամին, մայձայուզն անմնարագ դարման տանելու է։ Նախ պէտք է տաքընել հիւանդը ստամոքսին տաք լաթեր կամ տաք ըրով թաց պատանկ կապելով, եւ շատ ու առատ տաք սեւ խահուէ կամ անթեմի եւ ողջեղահամ անառուկ թէյ եւ նման իրեր խնցընելով՝ քըրտինք բերել, իսկ փխտած ժամանակ լուբիայի մեծութեամբ ստոյց կըլլէ տայ։ Անկոնջ սաւանները շուտ շուտ փոխելով՝ մաքուր պահելու է։

Որտե՛նքի փոքուրթեան ժամանակ շատ քեշ անգամ լուծողական դեղ գործածելու է, այլ ծորելի անունով կամ ուրիշ բնական միջոցներով անցընելու է։ Աւելի հիւթաւոր կերպ-

կուր, շատ աւելի մեղէն քան ալերային կերպուր, աւելի կանաչիղէն եւ անխի պտուղ, եւ ձևեւ ժամանակ իրիկուր խնձոր մը կամ երկուստ սայրօ օգտակար դարմաններ են, եւ վերջապէս հանքաքիտ կրնայ աւելի օգուտ ըլլալ, եթէ ասոնք չուանն։

Ստամոքսի բազապտուրթեան դէմ կ'օգտէ քիչ մը շաքարով աշնանի աղ լուծել կէս գաւաթ ընդ մէջ եւ խմել։ Ստամոքսի ստեգայուն եւ սեւական ործկալուն իրրեւ դեղ բաւական է շատ անգամ դգալ մը աշնանաճուր (Syphon), որ կրնայ նաեւ կրկնուիլ, իսկ ստամոքսի ճնշման կը բաւէ շատ անգամ երկու գաւաթ ձնեակն թէյ խմել կամ պաղ պատանք կապել։ Որովայնի փքոտութեան դէմ կրնայ վայրի շամին ծասքուր, կամ շաքարի վնայ քանի մը կաթիլ պատրինձի ոգի (Melissengeist) լեցընել եւ կրել։

Նի՛նի՛ կամ ինչոպէ՛ր շատ անգամ յանկարծ կը սկսի եւ որովայնի սուր ու սաստիկ խայթիչ ցաւ կը պատճառէ. ստոր համար ներքնորովայն պէտք է տաք լաթով պատել, տաք ըմպելի տալ, քանի մը կաթիլ անանխոյ ոգի զնել շաքարի վնայ եւ կըլլէ եւն։ Կուրծքի, ստամոքսի եւ ներքնորովայնի կըլնուող կամ օրէկու քանի մը կաթիլ անանխոյ ոգուով եւ շափաւոր ժանտ ընկուղով (nux vomica) կրնայ բուժուիլ։

Չա՛նքո՛ր լուսնոյնընա՛ն քովէն՝ երբ կը վերնոտին տղայն ու կանայքն հեռացընելու է, որոնք տեսնելով կրնան վնասուիլ, եւ պէտք է լուսնոտին գլխուն տակ եւ սկուաներուն մէջ փափուկ բան զնել. պէտք է նաեւ պիրկ զգեստները թոյլցընել, բայց պէտք չէ բռնութեամբ զգաճութիւնն անցընելու ջանալ, այլ թողուլ որ ինքնին անցնի։ Երբ անձին կը զգայ լուսնոտը՝ սեւ խահուէ սալու է, եւ կամ գեթ ջուր խնցընելու է եւ պառկեցընելու՝ որ քնանայ։

Միջոցա՛ն երբ ցուրտ առնէն յառաջ եկած է, եւ շատ ցաւ կը պատճառէ շաքիբուր, ծոած դիրքէն ուղղուելու, փուսպտալու ժամանակ եւն, տաքութիւն կը պահանջէ ի դարման. ուստի կրնայ օճառային անղանի դրուիլ, եւ ապա տաք բառնիք մ'ընել։ Բայց եթէ ծանր բան մը վերցընելէն եղած է միջացան, ուստի եւ փոքր մկանայք գուղձուր կտրուելէն, ցաւը քանի մ'օրէն ինքն իրմէ կ'անցնի։

Որտե՛ն Կո՛ւստը սեղը սրբ քանի մ'անգամ օճառի ոգուով շփուելու է։ Նի՛նի՛ ինյալէն, տեղ մը զարնուելէն եւն մարմնոյն մէկ մասն ճղուի, պէտք է ջրոյ մէջ փոճուկ (arnica) խառնել, եւ այն


ըսով թաց լած կապել կապուտկան տեղը, կամ օրուան մէջ շատ անգամ ջրացած փոնդուկով շինելու է: Բայց մարմնն բաց տեղերը նախ պէտք է մաշկահալուցով (guttapercha), ճարպակարծով եւն ծածկել եւ ապա վրան նոյն լածով դնել:

Երբ զարմուկով, ստղան խայթելով, փուշ եւն նստելով՝ մոռուշով գոյանայ, որ շատ անգամ սաստիկ ցաւ կը պատճառէ, անմիջապէս բորբոքում սկսած աստեղ պէտք է շատ ցուրտ ընդ կամ սառցոյց դնել, որ թէ կը մեղմէ եւ թէ կը բուժէ: Երբ շատ սաստիկ է բորբոքումը, ձեռքեր բազիկակալով կապելու է վզէն, որ շատ արեւն չհոսնի: Եթէ վերջէն թարախանայ՝ պէտք է տաք լածով դնել, եւ եթէ փափկանայ եւ պայծառանայ պաշարը կտրելու թարախը հանելու է:

Ցրբոտեցոյ կամ յիւնոյ չուշենալու միջոցն է բարեխառնութեան արագ փոփոխանելն, շատ տաքն եւ շատ պաղն է գգջը ըլլայ, վասն զի պաղութեամբ արիւնը կը դադրի, եւ այն տեղը կապակարմիր կ'ըլլայ: Անցեալ ձմեռէ մնացած ցրտուռեցքը պէտք է աշնան արդէն ջնանալ բուժելու, այսպէս այլեւայլ ոգելից միջոցներով (քափուրի եւ օճառի ոգւով) լուսայ, գիշերները մեղմ օճանելովք շինել եւ պատելով տաք պահել:

Երբ ետքը Բրքոտոս ունենայ տաքութեան, կամ ձեռքը բորբոքում կրէ Ռանտոս րոյնի, պէտք է Goulardի կապարաջոյ մէջ թափելու լածով դնել, բայց պէտք չէ այս միջոցը գործածել՝ եթէ վերքը բաց է: Հողածափի քուտելէն եղած ոտքի դուրս գնալ է մորթի նոյն կտորը հանել, կամ ճարպասպիզանի դնել եւն: Իրիկուրն ոտքն օղով լուանալը կարգելու շատ քալելն պատճառած ոտքի պալարումը: Եթէ վերարբուր բրտնիլ մ'ունենայ ոտքը, պէտք է զանկապանը թափաւել 15 տասնակրամ գիւնեքարի թթուոյ (acide tartrique) եւ լիտր մը ըսոյ լուծուածքի մէջ, եւ չորքնելով գործածել:

Միջոց իւրիւրու աննալու գեղն է շուտով քացախի կամ անուշադրի կամ սառուցի մէջ թրջած լածով պատել, որ ցաւն ու բորբոքումը կը նուազցընէ: Առաջին վայրկեանին կրնայ նաեւ թաց հող կամ ձմած ըղախոտի տերեւ վրան դրուիլ:



**ՄԵՐՆԵՐԿԱՆ ՄԱՆԵՐԸ**

Օ մոռուշոյ Բրքոտոս: Չմիւռնից աստրիական ընդհր. հիւպատոն 1889ին տեղեկագրոյն մէջ հետեւեալ տեղեկութիւնը կը հաղորդէ

Չմիւռնից գորգերուն մասին: — Գորգագործութեան տեղոյս մի միայն արուեստագիտական եւ աշխարհիս ամեն հրապարակաց համար մեծ նշանակութիւն ունեցող Ճիւղին ըրած յառաջադիմութիւնը նշանակել մեր պարտքն է: Յառաջադիմութիւնն՝ որ անժխտելի է, ամենէն աւելի գունը ներառանկ եւ այժմեան ճաշակաց համաձայն ըլլալուն վրայ է կայացած: Գորգագործք իրենց գորգերն այլ նախկին ծանօթ եւ ընդհանուր տարածեալ ծրագրին համեմատ չին գործել, այլ գունոց եւ նկարաց մէջ պէսպիսութիւն մուծանելու կը ձգնին. սակայն որչափ ալ պէսպիսութիւն մուծուի, արեւելեան ճաշակը միշտ յայտնի կը տեսնուի: Այսու ուղղութեամբ պատրաստուած գորգերէն յառաջ եկած արդիւնքն արդարեւ անշշանակ չէ: Բորգին սղութեան եւ բարձրամթիւ արուեստագործաց մէջ սիրող հաղորդական հիւանդութեանց ընդ ըլլալուն պատճառաւ գորգերու գինն շատ բարձրացած է: Ուշագի գորգերու գինն համեմատութեամբ անցեալ տարւոյ 10 — 15%, Կեօրտի գորգերունը՝ 25% բարձրացած է: Կեօրտի գորգերուն գնոյն բարձրանալուն պատճառն այս գորգը Ամերիկայի շատ փնտռելն է. եղած է ժամանակ՝ որ ապարանքներն կատարել անհնար եղած է: Թիւրանոցներն արդէն Անգլիաներին գատարկացած էին. մեծ գորգավաճառներն՝ որ իրենց նոր ապարանքները Մալիսն ու Ալբրիին հազիւ կը սկսէին, այս տարի Դեկտեմբերին (1889) եւ Յունուարին (1890) սկսելու ստիպուած էին: Տեղեկի գորգերը՝ որոնց ցարգ նշանակութիւն արուած չէր, սկսած են հիմայ փնտռուիլ, թէեւ ստնք Կեօրտի գորգերուն համեմատութեամբ՝ իրր 18% աւելի բարձր են:

Արիւնի աստններս սկսան Քուրս ազնիւ ու, հասարակ գորգեր պատրաստուիլ. ստնք սկսած են մեծ ընդունելութիւն գտնել: Այս գորգին գինն ժամանակ մը՝ անցեալ տարուան համեմատութեամբ 30%, մանաւանդ թէ նոյն իսկ 50% աճեցաւ:

Ամենէն աւելի եւ գորգերու ամեն տեսակներէն գնողը միշտ Անգլիա է, որ 1889ին 3,135.000 ֆրանքի արժողութեամբ գորգ գնած է, մինչդեռ Ամերիկա 714.000 ֆր. գորգ է առած: Գաղղիա առաւելագույն Ուշագի գորգին ազնիւ եւ միջին տեսակները կը գնէ, մինչ Աիւննայ սոյն գորգերու սովորականները միայն կ'առնու: Գերմանիա՝ իւր գորգագործութեան մեծագույն յառաջանալուն բաւական ժամանա-